

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

↔ լուսաւոր ↔

ՆԵՐԱԾԵԱԼ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐ*

«Ներածեալ Ամերիկացիներ»ը արդինքն է այն ուսումնասիրութեան զոր Պր. Broughton Brandenburg ձեռնարկած և ըրած է Միացեալ Նահանգաց Գաղթականութեան խնդրոյն վրայ: Այս հատորը ընթերցողները պիտի հաստատեն անմիջապէս, որ իր քաջ կնոջ հետ միասին – որովհետեւ հեղինակը Տիկին Պրանտէնսպէրկի հետ կատարած է իր ձեռնարկը – ներկայ ուսումնասիրութիւնը ընելու համար, Broughton Brandenburg անանկ միջոց մը գործադրած է որ քմայական ըլլալէ շատ հեռի՝ ճշմարտապէս հերոսական է: Այս արարքը կը գաւերացուի այն բանով որ Յարդ. Հեղինակը Միացեալ Նահանգաց արդի Էն կենսական, Էն հրատապ հարցերէն միոյն՝ Գաղթականութեան խնդրոյն վրայ՝ նայած է և գրած է ոչ իրբեւ հանդիսատես մը, այլ իրբեւ Գաղթական մը եղածին պէս՝ որ Ամերիկա կու զայ: Հեղինակը և իր կինը իրենց այդ լուրջ երկը պատրաստելու համար՝ կը բնակին Նիւեօրքի իտալարնակ թաղերուն մէջ, ուր հակառակ բնակչութեան իրենց գէմ ունեցած շատ բնական կասկածու վերաբերմունքին՝ բաւականաշափ կը տիրաննա իտալերէն լեզուին, կը տեղեկանան ժողովրդին կենացին ու բարբին վրայ, կը ծանօթանան հոն գտնուած ընկերական իտաւրուն:

Պր. Broughton Brandenburgի ընտրած վերնագիրը, իրօք, վայրկեան մը

ենթադրել կու ուայ որ ընթերցողը «Ներածեալ Ամերիկացիներ»ու մէջ պիտի կարդայ զանազան ազգերու Միացեալ Նահանգներ ելող գաղթականներու մասին: Բայց Յարգելի հեղինակը, հաւաքական անուան մը տակ՝ իրեն մասնաւոր երկիր մը ընտրած է, իտալիան, ուր Տիկին Պրանտէնսպէրկի հետ կատարած են իրենց առաջարկած հետազոտութիւնները: Ու եթէ իտալիան եղած է ներկայ զրցին մէջ՝ միակ ընտրելի՝ վայրը, պատճառը այն է որ այդ երկիրը երեք անգամ աւելի շատ զաղթականներ կը զրկէ՝ տարին՝ Միացեալ-Նահանգները՝ ցան ուրիշ ո՛ և է երկիր: Ոյնէ զատ իտալիային է որ կու զայ՝ աշագին բանակութեամբ՝ գաղթականներու զամակարգ մը, որուն մուտքը յԱմերիկա՝ կ'առարկուի անդրդուելիօրէն:

Ասածին օրէն իսկ Պր. Brandenburg Նիւեօրքի Houston Street իրեն վարձած սենեակին մէջ կ'ապրի կենանց մը, Տիկնող հետ, որ ո՛ և է ժամանակ, ո՛ և է պարագայի մէջ անտանելի է, և զոր ուսումնասիրելու սելլը սակայն կը թողու որ ունկնդիր ըլլան գիշեր ատեն՝ ժամը տասէն վերջը՝ «Մարտոց և կանանց ձայններու թարելնի մը որ վարի յարկին կու զայ»: «Ընտանեկան հանդէ մը կամ այդ կարգի բան մը ըլլար կարծես, կը շարունակէ հեղինակը, ու ձայնի պայթում մը սկսաւ առաջ զալ: Անանկ կու զար մեզի թէ երկու կամ աւելի մարդիկ իրարու բառեր կը պոռային առանց կոփի: Առաջ կամաց՝ բայց մեծ կորովով՝ ինքզինցին արտայայտեցին, սակայն տասը կամ տասնմէննգ վայրկեան վերջը, սկսան սոսկալի ձայնով պոռալ: Խնդութիւն կոփի: Առաջ կամաց՝ մը վերջ աշխարհագործ կոփր սկսաւ: Այնքան կատաղօրէն կ'արտարերուէին բառեր՝ որ երկար ատեն չէինց հասկնար թէ ինչ էին անոնք: Վերջապէս «Այ» ու «Ոթթօ» ոն կրցանց հասկնալ. և որովհետեւ անկարելի էր ընանալ՝ այդ այնքան կենզանի ընկերական գործողութեան մէջ, որ վարը կար, ելայ տեղէս, լոյսը վառեցի ու իտալերէն զրբերնիս ձեռք առինք:

* Imported Americans, by Broughton Brandenburg, 303 Pages. Illustrated, with photographs of the author. Frederick A. Stokes Company, New-York.

վայրկեան մը գրքերնուս վրայ նայելէ և ցիշ մը մտիկ լնելէ վերջ՝ տեսանք որ կը համբէին, կամ գոնէ ըստ բաղդի թիւեր կը պոռային իրարու։ Անբացատրելի էր այն մեկի, բայց առաջն անգամն էր որ իտաւական թաղին կեանքին ներքին կը տեսնայինք։

« Ասկայն և այնպէս ի սրտէ շատ ուրախ էի որ ատիկա ինչ որ ալ ըլլար, ծննդեան տարեղարձ, կնուր կամ հարսանիքի տարեղարձ, շատ հազուադէպ առիթ մըն էր ապահովապէս»։

Կրնաք երեւակայել որ ինչ կը զգան անոնց, երբ յաջորդ գիշերը նոյն ժամուն կը սկսի նոյն արարողութիւնը աւելի եռանդուն կերպով, ու վերջապէս կը հասկրնան որ նոյն յափենական Մօրան է որ կը կրկնուի ամէն գիշեր, — խաղ մը որ շատ բնդէանբացած է հարաւային իտալիոյ մէջ։ Նիւ-Եօրքի իտալական թաղին տիրող լեզուն խտալերէն մըն է որ պէտք է մօտապէս քսան գաւառարարքառ գիտնալ կարենալ՝ հանդիպող մարդու մը խօսակցելու համար։ « Հիւսիսային իտալիային եկող մարդ մը գրիթէ չի կրնար խոսակցիլ հարաւէն եկող մարդու մը հետ, եթէ նոյն իսկ ուզէ խօսիլ»։ Անկէ զառմի և նոյն քաղաքի տարբեր մասերուն բնակչութեան կամ տարբեր հահանգներու ժողովրդին միշեւ դառն ատելութիւն մը կայ։ Այս փոխադարձ ատելութիւնը շատ զօրաւոր է մանաւանդ Քալապրիացիներու և Ալկիլիացիներու մէջ, Այս թէեւ իրողութիւն է ու յատկանշական՝ որ « Մտորին դասակարգի իտալացիք այս երկրին մէջ դարձեալ մի և նոյն յարգանքն՝ ու պատիւր կու տան իրենց ցեղի այն մարդոց որ դիրքի մէջ ծնած են, առանց նկատի առնելու փոխուած ու հանրապետական այն պայմանները՝ որոնց ներքեւ կ'ապրին հիմա առուական ու գիւղացիք»։

Ապահովապէս խիստ հետաքրքրական է սա իրականութիւնը, երբ Պր. Brandenburg կը հաստատէ թէ « իտալացի մը որ խոնարհ ծագում ունեցած է և զարգացած այս երկրին մէջ, ու նիւ-Եօրքիներուն բոլ

առեւտրական և բաղաքական բարձր դիրքի մը հասած է, անվարանելիօրէն կը ծոփ անարժէք ստահակի մը առջեւ որ բաղդը ունեցած է հարուստ ծնելու»։

Միւս կողմէն սա ստոյգ է դժբաղդարար որ, ինչպէս առաջ կը տանի հեղինակը, « լաւագոյն դասակարգերէ Ամերիկա եկող իտալացիներուն կէսը շատ աւելի չգալիք (Undesirable) Յն՝ քան ո՛ւ է ստոր դասակարգի գաղթականները»։ Ի բաց առեալ, անշուշտ, այն դասակարգը որոնք սովորական ոճրագործներ են։ Այս դասակարգն է ահա, որ կը թողու որ Ամերիկացիները այդ ցեղն ատեն։ Ասոնց չեն ամերիկանանար, ու չեն ալ թողուր որ իրենց ժողովութիւնը շուտով ձուլուի, Այնչափ առաջ կ'երթան որ իրենց տղարը մասնաւոր գարոցներ կը զրկն որպէս զի Անգլիերէն չսորվին։ ու կը պնդեն անոնց որ ներածեալ զգեստ հազնին։ Ծնոնդով, ցեղով և նպատակով իտալական հասարակութեանց առաջնորդներն են անոնց այս երկրին մէջ։ Ա. անդական նախապաշարութելու այնքան շատ արմատ ձգած են իտալացի գաւառական կնոջ մէջ, այդ ստահակներու ազգեցութեան շնորհիւ որ, գաղափար ունենալու համար լսեցէք թուքնացի մօր իրեն աղջկան ըրած կշտամբանը։ Անգլիերէն չխօսելու համար, և զոր կը թարգմանէ Պր. Brandenburg. — « Իտալերէնէն զատ ուրիշ բան չպիտի խօսիս, թէ ո՞չ ցեղի կը սպաննեմ։ Ի՞նչ պիտի ըսէ մեծ-մայրդ երբ հայրենից երթանը ու դուն այդ խոզի լեզուն՝ Անգլիերէնը խօսիս»։

Մօրը սպաննալիքին փոխարէն աղջկան հապարտօրէն տուած պատասխանը իրեն Ամերիկացի՝ միխթարական է։ Գովելի է մանաւանդ հօր ըրած միջամտութիւնը. — « Լսեցէք երկուրդ ալ. երանի թէ ես ալ կընայի պատիկներուն չափ Անգլիերէն խօսիլ»։

Mr. Broughton Brandenburg իր կնոջ հետ իտալացին նիւ-Եօրքի մէջ ճանշնալէ և հասկնալէ վերջը, North German Lloyd շոգենաւային ընկերութեան « Lahn » անուն շոգենաւով՝ իրեւ գաղ-

թական ու չորրորդ կարգի ճամբորդ՝ կ'անցնին դէպ ի Ս'լջերկրական։ Այս ճամբորդութեան միջոցին ունեցած փորձառութիւննին սակայն, շատ հաճելի է կարդալ, առանց վայրկեան մը նման ճամբորդութեան մը բաղաւու։ Հեղինակին սահուն զբին տակ, narrationի ձեռով գրուած « Նիւեօրբէն նարովի » գլուխը, 25-47 երես, մէկ շունչով կարելի է կարդալ։ Ասոր կը յաջորդեն այն վեց հատուածները որ « Նիւրածեալ Ամերիկացիներ » ու հեղինակը իտալական զանազան նահանգներու կեանքը կը պատմէ շատ մը տեսակէտով։ Շատ հետաքրքրական է գիտնալ թէ իտալացին ինչ զաղափար ունի Ամերիկայի վրայ, թէ ինչ ճամբաներ ձեռք կ'անէն նա, շոգեֆաւային ընկերութեանց ենթագրութակալութեանց հետ մէկտեղ եղած՝ խուսափելու, անցնելու համար այն գժուարութիւններէն՝ դոր Նիւ-Եօրբիք զաղթականական գրասենեակը կը հանէ իրեն դռներէն ներս մտնող գաղթականներուն դէմ առհասարակ, իտալացիներուն դէմ մասնաւորապէս։ Խուսալիս մէջ Ամերիկան կեղծ բաղաքացիի թղթերը խիստ շատ են։

Յարգ. Հեղինակին ծրագրին էական մէկ մասը Ամերիկա զաղթող ընտանիքի մը հետ ընկերանակը եղած է. և որոնց ամէն մէկ բայցին հետեւած են սկիզբէն մինչեւ վերջը։ Ըստնց անմիջապէս որ այդ ընկերակցութիւնը սկսած է Նիւ-Եօրբէն - իտալիա, ու անկէ Միացեալ-Նահանգները, անոնց վերջին կայարանը։ Պր. և Տիկին Bradenburg անանկ մը կը ծափուն խտալական զաղթականի մը երեւոյթին տակ՝ որպէս զի կրնան իրեւ զաղթական-կարգի խուլացի ճամբորդներ անցնի, ու կը յաջողին. վերատեսուչ պաշտօնեաները, շուգենաւային ընկերութեանց գործակալները չեն կրնար զանազանել իսկական և ծրատեալ խտալացիները։ Բայց անոնք այնշափ առաջ կ'երթան որ նոյն իսկ կը փորձեն՝ իրը Ամերիկացի գիւղացիներ՝ ծննդեան վրկայականներ կեղծել։ Առանց սակայն Նարոլիի Միացեալ նահանգաց Հիւպատուարանը երթալու, անոնց չպիսի կրնային

այդ իրաւունքը ստանալ steorageով ճամբորդելու, և ուր իրենց ճանապարհակից Ամերիկացի գիւղացիներուն մէջ երեւան կ'ելնէ իրենց incognito-ն վերջապէս։ Ասոր հետ մէկտեղ իրենց զիւսաւոր նպատակին իրագործումը փայլուն ու կատարեալ կ'ըլլայ։

Բայց նախ քան իտալիայէն վերջնականապէս մեկնելնիս, տեսէք ճշգրիտ համագրութիւն մը չի արտացոլար խտալացի և Հայ գեղջուկին հիւրասիրութեան միջեւ - հիւրասիրութիւն մը, որ անճիշդ գտառութիւն մը ըրած չըլլալու համար, Ամերիկացիներուն զրերկ անձանօթ է։

Դէպքը Gualtieri-Sicaminoի - Սիկիոյ մէջ, Երան վրայ գիւղ մը - մէջ կը պատահի, երբ մեր ճամբորդները Պր. և Տիկին Brandenburg, Antonio Squadratoի հետ - Antonio իրենց ճամբուընկերը եղած էր Նիւ-Եօրբէն - կը կարդան վերջապէս Bottega di Nicola Squadrato վերտառութիւնը պղտիկ բարաշէն տան մը պղտիկ ու նեղ դրանը վրայ։

Ներսը, կը նկարագրէ հեղինակը, « երկու տղաք պղտիկ սալի մը վրայ երկաթ մը կը ծակէին, որով հասկցանը թէ Antonioի կրտսեր եղքօր զարբնոցն էր անիկա : Երկու դուռ անդին ծեր բարեղէմ դէմք մը երեւցաւ վայրկեան մը դրան մը մէջ, մեր թափօրը աղաղակ մը բարձրացուց, ու ինձի ըսին կարծեն որ անիկա Antonioին մայրն էր : Մեզի մտցուցին մեծ, պազ, առանց պատուհանի սենեակ մը, ուր յատակը կարմիր կտառուզ ծածկուած էր, պատերը մերկ ու ճկնմակ, որոնց առջեւ կարգ կարգ ձեռակերտ ու յարգայատակ աթոռներ շարուած էին : Ապահովապէս բառասուն հատ կար և լաւ զաղափար մը կու տային ընտանիքին մեծութեան վրայ. բայց վերջէն իմացանց որ աթոռները հոն դրացիներուն համար պատրաստուած էին, որոնց զիշերանց եկած էին Անթօնիի Ամերիկայի հրաշալիքներուն վրայ ըսկելիցները լսելու և քսան յարկ բարձրութեամբ չէնքերուն մասին ընկելիք առաօրինակ պատութիւններուն վրայ խըն-

դալու; Գիշերը անսնց գլուխնին պիտի թօռ թուեն ու խնդան, որոնց Antonio պիտի պատասխանէր. « Համբերեցէք մինչեւ Ամերիկացի բարեկամներս զան ու անոնց հարցուցէք »:

« Խեղճ Տիկին Squadrito-ն զգեթէ խելայել եղած էր: Մեր յանկարծ հոն իջնելլ, ընտանիքի միւս բոլոր անդամներուն քաղաքին արեւելեան կողմը այգեստան երթանին, դրան մէջ զիրաք հրմշտկող բազմութինը անտանելի էր իրեն համար: Անմիջապէս վիրի սենեակ մը ցոյց տուաւ մեզի — այդ սենեակը Antonioի սենեակն էր, յայտնի էր — ու բազմութիւնը դուրս հանեց:

« Տասը երկվայրկենէն շիշ մը ազնիւ հին Մարսալա բերաւ, երեսուն երկվայրկեան վերջը պնակ մը անուշ կարկանդակ, յիսուն երկվայրկենէն կողով մը լեփլեցուն տեսակ տեսակ խաղողներ, թարմ թուզ, տանձ, ինձոր, և այլն, ու շատ զժուարաւ կրցանը համոզել զինք որ ալ չըրեք: Թեթևուան պատիկ տղաքներ փոխացած էին Antonioն և ընտանիքի միւս անդամները բերելու: Անոնց թիւը այնքան շատ է որ մարդ անհատապէս ամէնցն ալ ճանչնալու է չշփոթելու համար »:

Խոտալացի մօր պանդուխտին տուն վերադարձը, իր հիւրերու առջեւ գոները այնքան լայն, ազնիւ ու գուրգուրանցով բանալը տեսնելէ վերջ, տեսէք սա ամեն հայ պանդոխտի սրտի մօսիկ ճամբորդ ճամբելու արարողութիւնը, որ այնքան սրտաւճընիկ է ինքնին:

Իրենց մեկնումի վաղորդայնին, « Ժամը տասնըմէկին, կաւելցնէ Mr. Broughton Brandenburgh, ամէն բան կապուած էր, և Անթօնիո, փեսանորդաբար, զուրս հանեց բոլոր դրացիները և իւրաքանչիւր ոց անկողին զգկեց: Երբ զիշերուան խոր լուսւթիւնը տիրեց տանը մէջ, խեղճ մօր հեծնանըք կը լսուէր, որ պառկած՝ իր մարմույն և արեան մօտալուտ բաժանման վըրայ կը խորհէր:

« Յոզնած ու մաշած զլուխները հազիւ իրենց բարձերուն դպած կ'երեւէին՝ տան

և փողոցին վաղազարթոյց ճայները լսուելէ առաջ: Մարսափը, սարսուուղ և անհանգըստութիւնը՝ որ ցնատութեան հետեւանը են՝ ժամը մէկին կարծես տեղի տուին ամենուն համար: Առջի զիշերուան աղմկալից վշտին՝ յաջորդեց լուին ցաւ մը: Քիչ ժամանակէն հազորեցանք, պատառ մը բան կերանը, յետոյ մուլի՛ և նեղ փողոցներէն բունը աչքերնուս վրայ, ծանրացած աչքերով միացանք հարիւրաւորներու բազմութեան մը որ մեզի ճարելու եկած էին: Զարմանաւի է որ շատ թիչ ձայն հանեցին բալելու ժամանակ՝ երբ հասարակաց հրապարակէն դուրս ելանց, ու հին կամուրջին վրայէն՝ մտանց լերան պղղոտան:

« Մօրմէն և բոյրերէն բաժանումը Squadrito-ի տան դրան առջեւ տեղի ունեցաւ: Չոր հէծլուտացներով կը ցնցուէր մայրը, հատուկտոր օրհնէցներ կը մրմիջէր ու այնքան վշտահար՝ որ իր աղջիկները լալէն անկարող խօսելու, իր թեւերը բակեցին Antonio-ի և Camelot-ի վզէն, ու իրեն անկողինը տարին վինը:

« Գիւղին ծայրը էշերու խումբ մը պատրաստ կեցած էր: Բազմութիւնը հոս կանգ առաւ: Խօթանասուն և հինգ հոգի միայն որոշուեցան՝ եօթը մզոն բալելու մինչեւ կայարան ու ետ վերադառնալ: Փանի մը ազգական կար հետերինին: Antonio-ի հայրը կատարելապէս ընկճուած էր, այնպէս որ կարծես իր սիրական տղան և միւսները գերեզման կը տանէր, փոխանակ զանոնց երջանիկ երկիր մը ճամբելու »:

Ինչ որ « Ներածեալ Ամերիկացիներ »ը ամենէն շատ փնտոել կու տայ, ընկերարանօրէն, զրբին ատազձին այն մասն է որ Շոքնաւային ընկերութեանց ու գաղթային պաշտօնեաներու երրորդ կարգի ճամբորդներու հետ ունեցած վարմունքը կը պատկերացնէ: Շոգինաւային ընկերութիւններուն սերվիսը, անհրաժեշտ և ամենակարեւոր բարեփոխումը մը պէտք է ենթարկուի: Այդ վերաբերմունքը գազանային ըլլալէ շատ հեռի չէ, ու պէտք չկայ փափուկ ու հանգիստ կեանց մը պարած ըլլալ՝ այդ խեղճ տարագիրներուն գաղթա-

կան փոխադրող շոգենաւերուն վրայ քաշած « շան կեանց »ը երեւակայելու, ըմբռոնելու համար: Այնքան կոպիտ, այնքան տմարդիօրէն կը նայուի այդ կրկնակի դրժքադդ արարածներուն վրայ, որ մարդ որքան ալ խեզ, որքան ալ աղքատ և անտանելի կեանք մը ապրած ըլլայ, չի կրնար եւրոպական ո՛ւ և է նաւահանգիստէ դէպի ի Միհացեալ Նահանգներն ըրած ութ-աւասը օրուան ճամբորդութեան մէջ՝ առ նուազն քանի մը անգամ իր անցեալին փառք չտայ, պայմանաւ ող հոգին բերանը առած կոտորածներու, վայրագութիւններու, խժդութիւններու մէջէն չփախի: Ասիկա սոյոյգ է մանաւան՝ զգայուն և թիշ շատընկերաբանական գաղափարներ ունեցող մարդոց համար:

« Prinzessin Irene »ի ներքինը ձեզի աւելի որոշ գաղափար մը կու տայ գաղթականներու տասր-տասմաններու օրուայ մէջ անցուցած կեանքին վրայ:

« Ինչն տասը ուրց բարձրութեամբ քաժանումի մը մէջ (compartiment), կը նկարագրէ « Ներածեալ Ամերիկացիներ »ու հեղինակը, որուն տարածութիւնը վեց սովորական մեծութեամբ սենեակներէ աւելի խոշոր չէ, 195 մարդու համար անկողին կար, ուր 214 կին ու մանուկ զրաւած էին: Մինակ օդ առնելիք տեղը վերէն վար տանող պատիկ ճամբան, նաւուն ճախակողմի քանի մը պատիկ պատուհանները, ու այդ նպատակին համար պատրաստուած նեղ խողովակներ էին, և ո՛չ թէ կամուրջն (deck):

« Ամսկոյինները՝ քով քովի՝ տամով քանով միահամուռ, իրարու վրայ շարուած էին երկու գծի վրայ, Ասոնք՝ երկաթավանդակ, քառիկածեւ երկաթի տախտակներով շինուած, կը պարունակեն յարդակուռ, խոտակուռ, կամ մէջը ոչինչ քաներով լեցուած խծծապատ պարկեր, որոնք իրեւ տապաստակ կը ծառայեն: Բարձեր չկային, միայն սունկապատ փրկոյթներ խօթուած էին այդ պաստառ ըսուած քաներուն մէկ ծայրը՝ բարձր բարձրութիւնները որ կը բարդարգեն շոգենաւի այն մութ անկիւնները, ուր լցուը, ողը գրեթէ իսպառ բացակայ են: Հիւանդութիւններն անպակաս են, թէեւ « Խտալական կառավարութիւնը բասան անգամ աւելի աղէկ նայի գաղթականներուն՝ քան Միհացեալ Նահանգները »: « Այն նիթական ու առողջապահիկ վիճակը՝ որով հոս կը հասնին անոնց » կը յարէ յարգելի հեղինակը, « Ամերիկայի կը վերաբերի և ո՛չ թէ իտալիոյ, որովհետեւ անոնց մեր մասը կը կազմեն »:

գաղթական շոգենաւ մտնելու համար նըր-րանցքէ մը պիտի անցնէր, ամէն մէկ անցնող գաղթական կնոջ կամ մարդու՝ մէկ մէկ ծածկոյթ տուած էին միթերասենեակի գոնէն ներա մտնելու ատենը :

Ու ճաշի ժամանակն է. —

« Խոհարարներն ու մառանապետները, կը պատմէ յարգելի հեղինակը, ակսան քաշել բերել կերպակուրներու խոշոր tankերը և հացի կողովները: Խոհանոցին պատին առջեւէն մինչեւ դէպի ի միթերանոց բացուող կափարիչին մէջնեւ եղած ներա անցին մէջտեղը իրարու քով շարեցին անոնց: Այդ աւազանի չափ խոշոր թիթեղէ ամանները բասան և հինգ կալն (մէկ կալնը = 4·54 լիտրի) պարունակութիւն ունին գրեթէ: Առաջին ամանէն Նարոլիական մարարտնի բաժնուցաւ, երկրորդէն զմբուկի չափ խոշոր եզան միս, միւսէն կարմիր գինի, և յետոյ եկան հացի կողովները և խաշուած գեսնախննորի tankը »:

« Ծուած վերմակ – ծածկոյթներուն մէջ իրաբանչեւը մարդ գտաւ պատառաբաղ մը, գգալ մը, Օ. 5679 լիտր պարունակութեամբ թիթեղէ թաս մը, և կեց ինչ լայն ու երկու ինչ խորութեամբ փայլուն պնկակ մը, որում մէջէն պէտք էր ուտել »: Ինքնին հասկանալի է անշուշտ որ գաղթականն է որ ինքնիրեն կը սպասարկէ և կը լուայ իր ամանները:

Դուք կընաց երեւակայել նոյն աղուեղութիւնները որ կը բարդարգեն շոգենաւի այն մութ անկիւնները, ուր լցուը, ողը գրեթէ իսպառ բացակայ են: Հիւանդութիւններն անպակաս են, թէեւ « Խտալական կառավարութիւնը բասան անգամ աւելի աղէկ նայի գաղթականներուն՝ քան Միհացեալ Նահանգները »: « Այն նիթական ու առողջապահիկ վիճակը՝ որով հոս կը հասնին անոնց » կը յարէ յարգելի հեղինակը, « Ամերիկայի կը վերաբերի և ո՛չ թէ իտալիոյ, որովհետեւ անոնց մեր մասը կը կազմեն »:

Mr. B. Brandenburg այնքան իսկական, ճշգրիս գոյներով շոգենաւի ներքին կեանքը դուրս կը գնէ, որ ո՛ւ և է ամփո-

փում շատ գժուար թէ կընայ իսկական
արժանիքը վեր հանել շարունակական
« The Voyage » վերնագրով երկու գը-
լումներուն, որոնց Նարոլիի ճամբով դէպ
ի նիւ-Եօրը իրենց ուղեւորութեան պատ-
մութիւնն են, թայց, կը կանիւէ նա, « գէշ
կողմերը չէ որ պատմեցի : Չէր կարելի
տպագրել անոնք : Ասոր միակ զարմանը՝
մի և նոյն շոգենաւի մի և նոյն տարածու-
թեան մը վրայ՝ աւելի քիչ մարդ առնելու
է և կանոնաւոր կերակուր տալու է սե-
ղանին վրայ: և 1000 կամ 1500 մարդու
ինչպէս կարելի է սեղան տալ», պիտի
առարկեն մատանապեսները : Եթէ Գար
և Աւստրալիա զնացող Անգլիական շոգե-
նաւերը կընան զոց սենեակներ և կե-
րակուր տալ՝ բաղդատարար նուազ զնով՝
երրորդ կարգի համար, քան անդրատլան-
տեան շոգենաւերը, մեծ զաղթականտար-
ներն ալ կընան ընել, և պէտք է ստիպել
որ զեղչեն մաս մը իրենց շահերէն, որոնք
ահագին են, որպէս զի գոնէ առողջապա-
հական վիճակը բարութուի » : Within
the Portals վլուիը Ամերիկեան կոչտ ու
կոպիտ վարմունքն է՝ զաղթականին հան-
դէպ, որուն լախտին տակ Կ'իյնայ մեր
ծպտեալ զաղթականը : Բարերազրաբար
Mr. Brandenburg վայրկենարար ցոյց
կու տայ այդ զաղթականութեան գրասե-

նեակի մարդակերպներուն, որ հնար dago
— այս անունը կու տան Ամերիկացիները
առհասարակ քոլոր զաղթականներուն — մը
չէ, և ամէն անոնց որ իրեն պէս հագուած
այս երկըին մասին վրայ կը նետեն ինք-
զինընին աղբասութեան պատճառու, ա-
պահովութիւն ձեռց ձգելու կամ կոտորա-
ծէ ազատելու համար, անվերապահօրէն և
ամխտիր մարդագայել ընդունելութիւն մը
պէտք է գտնեն :

« Ներածեալ Ամերիկացիներ »ը հեղի-
նակի առած վախտոն և վեց լուսանկար-
ներով պատկերազարդուած է, որ զիբը
կրկնակի հետաքրքրական կ'ընէ : Պր.
Brandenburg այնչափ լաւ յաջողած է
ընկերաբանական ուսումնակրութեանց ա-
մենալուրջ ճիւղին մէջ՝ որչափ զայն զրե-
լու ուստի ճեւին մէջ: Աւ ինչ՝ սիկնոջ
հետ միասին՝ հասարակութեան ջերմ շնոր-
հակալութեան արժանի են՝ քաշած տառա-
պանցներուն ու կատարած գործերնուն հա-
մար: Կը յուսանք թէ Imported Americansը կը փութացնէ այն բարեփոխում-
ները, զաղթայն օրէնցներու մեզմացումը,
ընկերաբանական յեղաշրջումը, որոնց հա-
մար զրած է իր երկը Mr. Broughton
Brandenburg.

Վ. Վ. Շարին

Յ Ա Խ Ա Հ Ա Տ Ի Մ Ա Դ Ո Տ Ի Յ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՏԵՐՈՅԵԱՆ Հ. Ա. — Մընք թէ Եւ 193

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ (Քաղուածք) .

ՍԱՀԱԿԱՆ Հ. Ա. Տ. Ա. — Ապուլ Բ. Բաւկարասարան 200

ՆԱՀԱՊԵՏԵԱՆ Հ. Գ. — Նոր ուղղագործիւններ .

Պազար Փարապեցու սիալ ընթերցութեարի 204

ՊԱՏՈՒՐԵԱՆ Հ. Մ. — Խոյր Կաթողիկոսի 210

ԳՐԱԿԱՆՔ

* ՍՊԻՆԹ Հ. — Երեկոյ զինի ճակասամարտի (Լը-
քոմբ ու լի) 199

ԳՈՆՍՈՒՔԱՆ Հ. Ա. — Սրով ու Հրափ. Մարգար .

ՅՈՒՔԻՆ պատմական վիպասանութեան ՀԱՅ-
ՐԱԿՈՍ ՍԵԽԵՎԻՆԵՎԻՑԻ 213

ԱՆԴՐԻԱՆԻՆ Հ. Ա. — Դանիէլ Վարուժանի Բա-
նաստեղութիւնը 221

ՂԱՎԱԿԱՆ Հ. Ա. — ԱզԲԱՏՏԻ. Առ Ալեքս. Պայ. 226

ԿՐԹԱԿԱՆ

ՏՕԳՔ. Վ. ԹԻԹՐՈՒՄԱՆ. — Դիրոցական առողջա-
պահութեան Դաս Ե. Դարցական երաժը-
տութիւն 228

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

Վ. Գ. ՇԱՄԲԵԱՆ. — Ներաժեալ Ամերիկացիներ,
նոր հասարակութիւն Պր. Broughton Bran-
denburgի 235